

## Յիսուս Քրիստոսի Աւետարանին ըստ Մատթեոսի (20.29-21.17)

Երբ Յիսուս եւ իր աշակերտները Երիքովէն դուրս կ'ելլէին, մեծ բազմութիւն մը հետեւեցաւ իրեն: Ծամբու եզերքին նստած երկու կոյրեր, երբ լսեցին որ Յիսուս կ'անցնի, սկսան աղաղակել. «Ողորմ՝ մեզի, Յիսուս Դաւիթի որդի»: Ժողովուրդը սաստեց անոնց որպէսզի լոեն, բայց անոնք աւելի բարձր ձայնով շարունակեցին աղաղակել. «Ողորմ՝ մեզի, Տէ՛ր, Դաւիթի որդին»: Յիսուս կանգ առաւ, իր մօտ կանչեց կոյրերը եւ հարցուց. «Ի՞նչ կ'ուզէք որ ընեմ ձեզի»: Անոնք պատասխանեցին. «Տէ՛ր, թող մեր աշքերը բացուին»: Յիսուս գթաց եւ անոնց աշքերուն դպաւ: Կոյրերը անմիջապէս սկսան տեսնել եւ հետեւեցան իրեն:

Երբ Երուսաղէմի մօտեցան եւ հասան Բեթփագէ, Զիթենեաց լերան կողին, Յիսուս իր աշակերտներէն երկուքը դրկեց՝ անոնց պատուիրելով. «Գացէք սա դիմացի գիտը եւ անմիջապէս հոն կապուած էշ մը պիտի գտնէք իր աւանակին հետ. քակեցէք եւ ինծի բերէք: Եթէ մէկը առարկէ, ըսէք. “Տէրը անոնց պէտք ունի”, եւ անմիջապէս թոյլ պիտի տայ ձեզի»: Ասիկա պատահեցաւ, որպէսզի իրականանայ մարգարէին խօսքը.

“Երուսաղէմի ըսէք. Ահա քու թագաւորդ քեզի կու գայ. Անիկա հեզ է, նստած իշու մը աւանակին վրայ”:

Աշակերտները գացին եւ կատարեցին ինչ որ Յիսուս պատուիրեց իրենց: Բերին էշն ու աւանակը եւ իրենց հագուստները անոնց վրայ դրին: Ապա Յիսուս նստաւ աւանակին վրայ: Ժողովուրդէն շատեր իրենց հագուստները կը փուէին ճամբուն վրայ, ուրիշներ ծառերէն ոստեր կը կտրէին եւ կը տարածէին ճամբուն վրայ: Եւ ամբողջ բազմութիւնը, որ թափորին մէշ Յիսուսի առջեւէն կ'երթար կամ կը հետեւէր իրեն, կ'աղաղակէր

“Օրինութիւն Դաւիթի որդիին, օրինեալ է ան որ կու գայ Տիրոջ անունով: Օրինութիւն Բարձրեալին”:

Երբ Յիսուս Երուսաղէմ մտաւ, ամբողջ քաղաքը դղրդեցաւ: «Ո՞վ է ասիկա», կը հարցնէին բաղաքի բնակիչները. եւ ամբոխը կը պատասխանէր. «Ասիկա Յիսուս մարգարէն է, Գալիլիայի Նազարէթ քաղաքէն»:

Ապա Յիսուս տաճար մտաւ եւ դուրս վոնեց բոլոր անոնք որոնք տաճարին մէշ առուծախ կ'ընէին. լումայափոխներուն սեղանները եւ աղանեվաճառներուն աթոռները շրջեց եւ ըսաւ անոնց. «Սուրբ Գիրքներուն մէշ գրուած է. “Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչովի”, մինչ դուք զայն աւազակներու որչի վերածած եք»:

Տաճարին մէշ Յիսուսի մօտեցան կոյրեր եւ կաղեր եւ ան բժշկեց զանոնք: Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Յիսուսի կատարած հիրաշբները եւ լսեցին աղաղակը մանուկներուն, որոնք տաճարին մէշ կը գոչէին. “Օրինութիւն Դաւիթի որդիին”, բարկացան եւ Յիսուսի ըսին. « կը լսե՞ս ինչ կ'ըսեն ատոնք»: Յիսուս պատասխանեց. «Այո՛, չէ՞ք կարդացած Սուրբ Գիրքին սա խօսքը, թէ “մանուկներու եւ կաթներու երեխաներու բերնով գովեստ հիւսեցիր”:

Ապա Յիսուս ձգեց զանոնք եւ քաղաքէն դուրս ելաւ՝ դէպի Բեթանիա, եւ հոն գեշերեց: